Souria
Quotidien Arménien
BP 814 TEL 13990
ALEP_SYRIE_
ԱՐՏՕՆԱՏԷՐ
եւ
ՊԱՏԱՍԽ. ԽՄԲԱԳԻՐ
Վ. ՅԱԶՃԵԱՆ

ՍՈՒՐԻԱ
ՕՐԱԹԵՐԹ

سورية
جريدة يومية سياسية حرة
صاحب الامتياز ورئيس التحرير المسؤول
وانس يازجيان
حلب ص.ب ٨١٤ هاتف ١٣٩٩٠

ԺԱ. ՏԱՐԻ ԹԻՒ 142 (3330) ԿԻՐԱԿԻ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐ 1956 ՀԵՌ. ԹԻՒ 13990 ԳԻՆԸ 10 Ս. Դ.

ՄԱՀԱՓՈՐՁ ՋՈՒ ԷՆ ԼԱՅԻ ԵՒ ՆԵՀՐՈՒԻ ԴԷՄ
ԹՈՒՐՔ ԲԱՆԱԿԸ ՌԱԶՄԱՓՈՐՁԵՐՈՒ ՄԷՋ

Թրքական-իսրայէլեան եւ իրաքեան կեդրոնացումներ կան Սուրիոյ սահմաններուն վրայ յայտարարեց Սալահ Պիթար

ՄԻԱՑԵԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ԿԸ ՊԱՇՏՊԱՆԷ ՊԱՂՏԱՏԻ ՈՒԽՏԻ ԱՆԴԱՄ ՉՈՐՍ ԵՐԿԻՐՆԵՐԸ

Իրաքի Շէխ իմամները կը վարեն ԻՐԱՔԻ ԸՄԲՈՍՏՈՒԹԻՒՆԸ

Պաղտատէն հասած վերջին լուրերուն համաձայն Նոյեմբերի Նեճեֆի մէջ ժողովուրդը զէնք գործածած է ոստիկանութեան դէմ, մեծ թիւով զոհեր և վիրաւորներ տալէ ետք որուն վրայ բանակը պաշարած է քաղաքը իսկ ժողովուրդը տիրացած է քաղաքի պետական բոլոր շէնքերուն: Զոհերուն մէջ կը գտնուի Նեճեֆի իմամներուն պետ Հասան էլ Հաքիմ Թաքը:

Ըմբոստութիւնը տարածուած է Նեճեֆի շրջակայքը որուն վրայ Նուրի Սաիտի կառավարութիւնը իր մօտ հրաւիրած է ցեղախումբերու պետերը ու անոնցմէ պահանջած է որ կառավարութեան օգնեն ըմբոստութիւնը ջախջախելու համար սակայն անոնք մերժած են նկատի ունենալով որ ըմբոստութիւնը ղեկավարողները Շէխ կրօնապետներն են հետեւաբար բոլոր շէխերը երկրին ամեն կողմէն ոտքի ելած են ու կը հետեւին իրենց կրօնապետներու ընթացքին որոնք Եգիպտոսի դէմ կատարուած յարձակումը բովանդակ արաբական աշխարհին համար որպէս պատուհասի պարտականութիւն կը նկատեն:

Միւս կողմէ խումբ մը իմամներ Պաղտատ վեհապետական պալատ ներկայանալով վեհապետէն պահանջած են որ իշխանութենէն վտարէ Նուրի Սաիտը այլապէս պալատէն դուրս չեն ելլեր:

Կառավարութիւնը իր կարգին պետական և զինուորական պատուիրակութիւն մը ղրկեց կրօնապետ Հասան էլ Հաքիմի, անկէ խնդրելով որ կացութիւնը հանդարտեցնէ սակայն կրօնապետը բացարձակապէս մերժած է այդ առաջարկը և յայտարարած է թէ ժողովուրդը հանդարտութեան պիտի չհրաւիրէ մինչեւ որ անոնց բառացի կերպով յայտարարէ.— «անկէ գուաձանը, Իրաք քաշուեցաւ Պաղտատի Ուխտէն»:

Իսկ երկրի բոլոր շրջաններէն հեռագիրներ կը տեղան վեհապետին որոնք կը պահանջեն Նուրի Սաիտի հեռացումը և անոր ու անոր կողմնակիցներուն դատավարութիւնը:

Արտ. նախարարին յայտարարութիւնը

◆◆◆ ◆◆◆

Դամասկոս.— Արտաքին Նախարար Սալահ Պիթար Հինգշաբթի երեկոյեան ժամը 5.30ին մամլոյ ասուլիս մը սարքեց Նախարարութեան դահլիճին մէջ որուն ներկայ եղան սուրիացի և օտար մեծ թիւով լրագրողներ:

Նախարարը գրաւոր յայտարարութիւն մը կարդալէ ետք Սուրիոյ կացութեան և արտաքին քաղաքականութեան շուրջ մէկ առ մէկ պատասխանեց տեղացի և օտար թղթակիցներու հարցումներուն:

Այսպէս Նախարարը յայտարարեց թէ Թուրքիա և Իրաք բանակ կեդրոնացուցած են Սուրիոյ սահմաններուն վրայ, ինչպէս նաև Սուրիա անգլօ-ֆրանսօ-իսրայէլեան յարձակում մը կը նախատեսէ իր վրայ որ կրնայ պատահիլ որեւէ ժամանակ: Նախարարը ըսաւ նաև թէ Սուրիա ամեն գնով պիտի դիմադրէ որեւէ թշնամական արարք կամ ճնշում և զինուորական ու քաղաքական ամեն տեսակի օգնութիւն պիտի պահանջէ բոլոր երկիրներէն եթէ յարձակումի ենթարկուի:

Նախարարը անգամ մը ևս հաստատեց թէ Սուրիա որեւէ ժամանակ որեւէ տեսակի ուխտերու պիտի չմասնակցի նոյնիսկ այդ ուխտերը թշնամական երևոյթ ալ ստանալու ըլլան: Նախարարը շեշտեց նաև թէ Սուրիա որեւէ օտար պետութեան զինուորական խարիսխ չէ եղած ու պիտի չըլլայ և պիտի շարունակէ իր չէզոք քաղաքականութիւնը:

Նախարար Պիթար յայտնեց նաև թէ Նուրի Սաիտի դաւադրութիւնը կը ձգտէր բանի ուժով Սուրիոյ ներքին վարչաձևը տապալել ու սուրիական բանակը կանխէն հարուածել: Նախարարը ըսաւ թէ Նուրի Սաիտի քաղաքականութիւնը Սուրիոյ հանդէպ թշնամական քաղաքականութիւն մըն է և կը ձգտի Սուրիան Պաղտատի Ուխտին մէջ առնել նոյնիսկ բանի ուժ գործածելով:

Լոնտոնի խորհրդակցութիւնները

Լոնտոն.— Թուրքիոյ արտաքին Նախարարին Լոնտոն հասնելէն ետք երէկ Լոնտոն հասաւ նաև Ֆրանսայի արտաքին Նախարարը որոնք բրիտ. արտաքին Նախարար Սէլուին Լլոյտի հետ պիտի խորհրդակցին Սուրիոյ կացութեան շուրջ…

Վերջին Լուր

ՏԵԼՀԻ.— Երէկ երբ Ջու Էն Լայ և Նեհրու ճառեր կ'արտասանէին բազմահազար ժողովուրդի մը ներկայութեան ահաբեկիչ մը ռումբ նետեց 2 ղեկավարներուն վրայ որ անոնց գտնուած տեղէն 50 մեթր հեռու ինկաւ և 7 հոգի վիրաւորուեցան:

ԻՍԹԱՆՊՈԼ.— Թուրք պատերազմական Նախարարութիւնը յայտարարեց թէ ներկայիս կատարուող ռազմափորձերու նման ռազմափորձեր տեղի պիտի ունենան երկրին արևելեան և արևմտեան շրջաններուն մէջ 15 օր վերջ:

Յորդանանի իրաքեան ուժերը Կ'ԱՆՋԱՏՈՒԻՆ ԻՐԱՔԷՆ

ԱՄՄԱՆ.— Ինչպէս ծանօթ է իրաքեան զինուորական ուժեր կը գտնուին Յորդանանի մէջ որոնք [illegible] հոն ղրկուած էին Յորդանանը պաշտպանելու համար:

Սակայն քանի մը օր առաջ Նուրի Սաիտի կողմէ գաղտնի հրահանգներ եկան այդ ուժերու հրամանատարութեան որոնք կը հրահանգէին խռովութիւններ ստեղծել Յորդանանի մէջ համաձայն նախապէս տրուած ծրագրին, բայց իրաքեան ուժերու հրամանատարը իր կարգին մերժեց Նուրի Սաիտի հրահանգները եւ անմիջապէս յայտարարեց թէ ինքն ու իր ուժերը սուրօ-եգիպտական միացեալ հրամանատարութեան տակ կը դնէ եւ ինք պատիւ կ'ըզգայ այդ հրամանատարութեան ենթարկուելով:

ԴԱՄԱՍԿՈՍ.— Արաբ. շրջանակներու մօտ այն կարծիքը կը տիրէ թէ, վեհապետ Ֆեյսալ քանի մը օրէն պիտի վտարէ Նուրի Սաիտը, մանաւանդ որ արիւն հոսիլ սկսաւ Իրաքի մէջ, ուր ժողովուրդը Նուրի Սաիտի վտարումը կը պահանջէ:

Նոյն շրջանակները կ'աւելցնեն թէ վերջերս Ֆեյսալի յանձնուած յուշագիրը Իրաքի կուսակցապետներու ու քաղաքական մարդոց կողմէ ստորագրուած է անուններն Ահմէտ էլ Ճաուիին և Ահմէտ Ջէբի էլ Խայաթ, որոնք ծանօթ են պալատի մօտիկ անձեր և պալատի հրահանգներուն համաձայն կը շարժին միայն:

Իսկ ընկերվարական կուսակցութեան քարտուղար Միշէլ Աֆլաք Իրաքի «Պաաս» կուսակցութենէն տեղեկագիր ստացած է ուր կը պարզուի թէ Իրաքի ժողովուրդին պայքարը նոր փուլի մը մէջ մտաւ. որովհետեւ առաջին օրերուն միայն ուսանողներն ու երիտասարդներն էին որ կը պայքարէին, իսկ հիմա ամբողջ ժողովուրդը մասնակցած է պայքարին:

Ամերիկա իր գոյնը կը յայտնէ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.— Ամերիկ. արտաքին Նախարարութիւնը յայտարարեց թէ Միացեալ Նահանգները մեծ կարեւորութեամբ պիտի ուսումնասիրեն որեւէ սպառնալիք որ կը ձգտի վտանգել Թուրքիոյ, Իրաքի, Փաքիստանի եւ Իրանի հողերուն ու այդ երկիրներու անկախութեան:

Նախարարութիւնը կ'աւելցնէ թէ նախագահ Այզընհաուըր եւ Տալըս համաձայն գտնուեցան այս յայտարարութեան, որ կը ձգտի հասկցնել թէ Միացեալ Նահանգները կը պաշտպանեն Պաղտատի Ուխտի դաշնակից 4 պետութիւնները…:

Իտընի հիւանդութիւնը

Մոսկուա.— Լեհական դեսպանատան ընդունելութեան ընթացքին Խրուշչեւ Ֆրանսայի թղթակիցներէն մէկն նշմարելով զայն իր մօտ կը կանչէ «Ֆրանսացի հին ընկեր» ըսելով.—

Երբ Ֆրանսացի թղթակիցը մօտեցաւ Խրուշչեւի այս վերջինը ըսաւ անոր.—

«Լաւ՛ վերջին լուրերը, բժիշկները ժողով մը գումարուած է ստուգելու համար Իտընի հիւանդութիւնը. Երկար խորհրդակցութենէ ետք, բոլոր բժիշկները համաձայն գտնուեցան որ Իտըն «Ջրանցքի փոփոխումի» հիւանդութեան վարակուած է…»

ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

ՆԱԽԱԳԱՀԸ ԸՍԱՒ

ԴԱՄԱՍԿՈՍ.— Նախագահ Քուաթլի այցելելով Ժողովրդային Դիմադրութեան վարժութեան վայրերը, ճառ մը խօսեցաւ ուր ըսաւ թէ ժողովուրդը ամբողջութեամբ թող մասնակցի այդ փորձերուն և վարժուի զէնք կրելու և կռուելու, որովհետեւ իւրաքանչիւրը պարտականութիւն մը ունի ընելիք:

Ապա Քուաթլի խօսքը ժողովուրդին ուղղելով ըսաւ.— «Պատրաստ եղէք բոլորին համար ալ առատ զէնք կայ, ինքնապաշտպանութեան և հայրենիքի վեհապետութեան ու անկախութեան համար»:

Ժողովուրդը խանդավառ ծափերով ընդունեց Ն. Վ. Քուաթլիի յայտարարութիւնը:

ԿԱՐԵՒՈՐ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐ

ԴԱՄԱՍԿՈՍ.— Նախարարաց խորհուրդը Հինգշաբթի կէսօրէ առաջ նիստ մը գումարեց, ուր ուսումնասիրեց ներքին և արտաքին կացութիւնը:

Այս նիստէն առաջ կարեւոր ժողով մը գումարուեցաւ նախագահական պալատին մէջ որուն ներկայ եղան Նախագահ Քուաթլի, վարչապետ Ասալի, արտաքին նախարար Սալահ Պիթար, տնտեսական նախարար Քէլլէս և բանակի հրամանատար Զօր. Նիզամ էլ Տին:

Նախարարներուն մեկնելէն ետք բանակի հրամանատարը պալատ մնաց Նախագահին հետ խորհրդակցութիւններ ունեցաւ մինչև ժամը 2ը:

ՍՈՎԵՏ ԴԵՍՊԱՆԸ

ԴԱՄԱՍԿՈՍ.— Նախարարաց խորհուրդը երէկ նիստ մը գումարեց, արտաքին Նախարարը ժողովը ընդմիջեց և կէս ժամ տեւող խորհրդակցութիւն մը ունեցաւ սովետ դեսպանին հետ:

Այս խորհրդակցութենէն ետք, մամլոյ ներկայացուցիչները հարց տուին դեսպանին թէ ի՞նչ էր իր տեսակցութեան նիւթը Նախարարին հետ, ան ըսաւ թէ ընդհանուր հարցերու շուրջ խորհրդակցեցանք:

Իսկ երբ հարց տուին թէ ի՞նչ էր իր կարծիքը Սովետ Միութեան սահմաններու վրայ թրքական կեդրոնացումներուն շուրջ դեսպանը խնդաց ու ըսաւ թէ այդ մասին որեւէ մեկնաբանութիւն չի կրնար տալ:

Մէյտանի ժողովրդային ըն. խմբերուն ՄԱՍՆԱԿՑՈՂՆԵՐՈՒ ՀԵՌԱԳԻՐՆԵՐԸ

Մէյտանի Ժողովրդային Ընդդիմութեան հայրենական շարժումին մասնակցող հայեր հետեւեալ հեռագիրը ղրկած են Ն. Վ. Քուաթլիին, վարչապետին Խորհրդարանի նախագահին և բանակի հրամանատարին.—

Մենք Մէյտան թաղամասի Ժողովրդ. Ընդդիմութեան մասնակցողներս կը դատապարտենք այն դաւադրութիւնը որ կազմակերպուած էր իմփերիալիստ ծախուած գործակալներու կողմէ, կանխէն դաշունահարելու համար սուրիական քաջարի բանակը:

Կը պահանջենք ճզմել իմփերիալիստներու բոլոր գործակալները որպէսզի դաս ըլլայ ամէն անոնց որոնք կը փորձեն մեր հայրենիքը վտանգել ու անոր վեհապետութեան և ժողովուրդին ազատութեան վնասել:

[illegible]

«ՆՈՒՐԻ ՍԱՒՏ ԸՍԱՒ [illegible]»

[illegible]

Հոնդուրասի [illegible] ուժերը կը միանան եւ [illegible] կը վերջանի

[illegible]

Կ[illegible] 850—900 [illegible] 300 [illegible]

[illegible] 19—[illegible]

[illegible] 2000 [illegible] 600 [illegible]

[illegible]

ԶԱՆԱԶԱՆ

[illegible] 1955 [illegible]

[illegible]

Ուշադրութիւն

Ձմռան եղանակին համար բացուած է

ԱԼԵՅԻ ՕԹԷԼ [illegible]

ՏԷՐ ԵՒ ՏՆՕՐԷՆ ՄԻՀՐԱՆ [illegible] ԲՐԷԼԵ[illegible]

Ֆութպոլի մեծ մրցում

Հ. Մ. Մ.

ընդդէմ

ՏԱՐՕՆ ԱՐԾՈՒԻ

Կիրակի 2 Դեկտեմբեր 1956 կէսօրէ վերջ ժամը 2ին, [illegible]

ԿՈՉ

[illegible]

ԱՐԻՒՆԸ

[illegible]

[illegible] 27700.

Առ ի գիտութիւն

[illegible]

[illegible]

ՔԱԼԱՆ



durables • réguliers • confiance

[illegible]

Փաստաբան Ռուբէն Պօղոսեան

[illegible]

[illegible]



[illegible]